

# Ա Շ Խ Ա Ր Հ Ա Բ Ա Ր Ի Հ Ա Ր Յ Ե Ր

(Շար. տե՛ս Բազմավէպ, 1934, Յուլ. - Օգոստ. էջ 277)

Գոհացնելու համար մեր ընթերցողները՝ որոնք այնքան սիրով կը հետեւին Պրն. Գեղամի հարցումներու պատասխաններուն՝ կը շարունակենք:

Պրն. Գեղամ կը հարցնէ. « Ինչպէս գրենք կամ արտասանենք. Օթեւան թէ օթեվան » . —

— Իրաւունք ունէր Սիրունի զանգատելու թէ մեր գրողները և ոչ նեղութիւնը կ'ուզեն յանձն առնել բառգիրք նայելու:

Առձեռն բառարան երկու ձեւն ալ արդէն նշանակած է որպէս սովորական: Հայկազեան կը դնէ ընդունելի զանազանութիւնները, տալով միանգամայն կանոնը. « Իջեան. գրի և իջավան, իջաւան, իջեան » (Ս. հտ. 867): Յետոյ, խօսելով շարին վրայ, կ'ըսէ. « Ի իրրե բաղաձայն՝ ի մեզ շճորդ է ընդ Վ. զի անխտիր գրի վառաշ-վաճաշ. օթեվան-օթեան. իջեվան-իջեան-իջաւան-իջավան » (Բ. հտ. 922. տես նաեւ Աճառեան Հայ Արմտ. բորն.):

Եւ ստուգիւ առան-ը՝ նոյն է վան-ի հետ. վե և և լծորդութեան համար է որ նոյն բառերը ըստ նախորդ ձայնաւորի պահանջին՝ կ'ըլլան վ-ով կամ ռ-ով. օր. յու վանակ-յառանակ. բովանդակ-բառանդակ:

Սաղաւարտ կը գրուի նաեւ սաղավարտ (վերտ արմատէն, ինչպէս կը դնէ Հայկազեան բորն. և ապա Աճառեան): Երիվար ձեւէն զատ ունինք երիւար (պրս. բէհվար) ինչպէս կը դնէ Հայկազեան և ասոր համեմատ նաեւ Աճառեան: Գաթրըճեան իր թարգմանութեանց մէջ, օր. ֆսենտփոնի « կիրամարզ » ին մէջ՝ միայն և շարունակ երիւար ձեւն է որ կը կիրարկէ:

Ոգեվարն (-հոգեվարք եւն) ալ՝ վարեմ արմատէն, կը գրուի նաեւ ոգեւար (հոգեւարք):

Եզրակացնելով՝ կը տեսնենք որ օրինակներն ընդհանրապէս բարդ բառեր են՝ վ արմատականով մը, զոր ըստ կամս անփոփոխ կը պահենք՝ արմատական ձեւին համար (օթ + վան = օթեվան) և ըստ կամս ռ-ի կը փոխենք (օթեան) հետեւելով կամ զօրութեամբ ընդհանուր կանոնին՝ որ ձայնաւորներէն վերջ (ա, ե, ի) չ կ'ուզէ. և վ՝ ունէն վերջ, հասկնալի պատճառով (ոչ երկբարբառին): Թէեւ հոս անգամ ընդունուած զարտուղութիւններ չեն պակսիր, ինչպէս Նախնեաց քով կիրարկուած անուններու հետեւեալ կրկնակ ձեւերը. Թովմաս = Թումաս. Յովնան = Յունան. Քերովր = Քերուր եւն:

Բ. — « Որբեւարի՞ թէ որբեւարի » . — Սովորաբար ընդունուած ձեւն է որբեւարի, ինչպէս կը դնեն Հայկազեան և Առձեռն բորն., Ս. Գարամաճեան եւն. և այդ իրրե սղուած ու սահուն ձեւն է. հմմտ. քաջարի, արաւրի, արութիւն, արական:

Գ. — « Յորեկ թէ ցերեկ » . — Արմատական և ուղիղ ձեւն է ցերեկ. կազմուած ց + րեկ = ցերեկ, օրուան ՉԱ ժամերու այն մասը որ լուսածագէն կ'երթայ մինչեւ (ց) ցերեկոյ = ցերեկ. (ինչպէս կ'ըսուի ց-այգ = ցայգ՝ խաւարի սկիզբէն մինչեւ (ց)այգ = ցայգ = (գիշեր):

Արեւելահայոց քով ընդհանրապէս այս միակ ցերեկ ձեւն է գործածուածը. իսկ արեւմտահայոց քով սովորական է նաեւ ցորեկը որ առաջինին աղաւաղումն է, ինչպէս կը նշանակէ Հ. Վարդան Վ. Հացունի « ռամիկ և աղճատ ձեւեր » ու մէջ<sup>1</sup>:

Դ. — « Տասմիս թէ տասիս » . — Ուղիղն տասիսն է. կը բաւէ քննել Բառա-

1. Տե՛ս « Ուղիղագր. և առոգ. » եւն էջ 318:

րանները: Ո-ի և Օ-ի տեսակէտով ըսենք որ Պրն. Գեղամ խօսիլ բային հետ կը շփոթէ խոստանալ և խոստովանիլ բայերը, որոնք երկուքն ալ ո-ով կը գրուին:

Ե. — « Գտակ թէ գրակ » . — Երկուքն ալ հաւասարապէս գործածուած են, միայն՝ կ'արժէ նշանակել որ գտակը (զլխանոց) կրնայ շփոթուիլ գտակի (գտնող) հետ. մինչ գրակը զերծ է այդ վտանգէն:

Զ. — « Գուրպայ թէ գուրպայ » . — Լաւագոյն և ուղիղ ձեւն է գուրպայ. հմմտ. արար. ճոճարպա. թուրք. չորպա, որոնցմէ փոխ առնուած է մերը: Մեր ժողովուրդը կը գործածէ նաեւ գուրպայ, ինչպէս կը նշանակէ Հայկազեան բորն. սակայն այս ձեւը աղաւաղումն է նախորդին կամ փոփոխութիւնը՝ ր-ը զրբուր լծորդութեան հետեւանքով առաջ եկած. հմմտ. սրանամ - սրանամ. սուր - սոյր. յոյր - յոյր. ճմռեմ-ճմրեմ. խորխորիմ-խորխորիմ եւն:

Է. — « Քամահեկ թէ քամահեկ » . — Երկուքն ալ ուղիղ են. նախնականը՝ քամահեկ, որ սղուած՝ հեղած է քամահեկ. հմմտ. խորհ - խոհ = մտախորհ - մտախոհ. ժահր - ժահ. ուրհի - ուհի: Բ-ի անկումը, ինչպէս հ-ի, նոյնպէս տեղի կ'ուենայ ժ-ի, շ-ի, գ-ի և այլ գրերու քով, ընդհանրապէս վերջին վանկին մէջ. օր. յաւերթ-յաւեթ. արժան-արժան. տարժան-տաժան. բարժան-բաժան. քարշիլ-քաշիլ. արշալուրշ-արշալուշ. վարգեմ-վագեմ. և զարձեալ՝ զրնդիւն - զնդիւն, խրիսնջիւն-խիսնջիւն եւն:

Վերջավանկի ր-ի անկումը ծանօթ է նաեւ կարգ մը բառերու հոլովման ատեն. օր. ասր, բարձր, թանձր, ծանր, մանր, = ասու (ասուի - ասուեղէն), բարձու - (բարձիկ, բարձուստ), ծանու, մանու (մանուկ) եւն:

Ը. — « Ստանձնեկ թէ ըստանձնեկ » . — Յայտնի է թէ նախնականն է ըստանձնելը, ըստ և աճն բառերու բարդութեամբ. սակայն ր-ի զեղչումը կամ սղումը սովորական դարձած է այս բային մէջ ալ, մանաւանդ թէ ընդհանրացած և կիրարկուած միակ ձեւն է ստանձնել-ը:

Թ. — « Խոչնդոտ թէ խոչընդոտ » . — Ուղիղը խոչընդոտն է, ինչպէս խոչընդակն, որոնք կազմուած են խոչ + ընդ + ոտն, խոչ + ընդ + ակն՝ երեք բառերէն:

Այս երկու բառերուն մէջ ալ ր-ի սղումը ոչ միայն սխալ է, քանի որ ձայնաւոր մը կը կանխէ և ր-ը զօղի տեղ կը բռնէ, այլ նաեւ ընթերցման դժուարութիւն կը ստեղծէ անոնց համար՝ որոնք տեղեակ չեն լեզուին հիմնական կազմին, և կրնան խոչընդակ կարդալու վտանգին ենթարկուիլ:

Ժ. — « Թօթվեկ թէ թօթուել » . — Արմատականն է քօթախեմ-ը, ինչպէս կը վկայեն ժողովրդեան բերնին մէջ անոր համազօր քօթախարեմ կամ քօթախաւ ձեւերը:

Նոյն ժողովուրդը սղել փորձած է քօթախեմ-ը՝ որ պիտի դառնար թօթիել. լեզուն և ականջը սակայն չէին կրնար հանդուրժել այդ թանձր գրերու՝ քօթախեմի (որ արմատական ձեւերու մէջ գոյութիւն չունի մեր լեզուին մէջ, այլ միայն պատահապէս թուփ, խուփ, ծուփ եւն բառերու հոլովման և բարդութեանց մէջ) փ-ի տեղ անոր լծորդ կակուղ հնչուած փոխանակած է ու(ւ) = թօթուել, որ համեմատ է ուղղագրական ընդհանուր կանոնին: Իսկ վ-ովը ըստ ինքեան խոտելի է, քանի որ արմատական վ գոյութիւն չունի այդ բառին մէջ:

Ու-ի և փ-ի լծորդութեան համար, ինչպէս նաեւ ր = պ, փ = վ = ւ (ու) հմմտ. օր. ամբարիշտ = ամպարիշտ = շտապ = շութափ = կողոփ = կողով = վան = առան):

ԺԱ. — « Հետագայ թէ յետագայ » . — Շատ ու շատ գրուած է ասոր մասին. հատոր մ'ըլլալու չափ. վերջերս նաեւ ողբ. Հ. Ա. Ղազիկեանէն, ընդարձակօրէն<sup>1</sup>: Միակ ուղիղ, քերականական և մեր նախնեաց ծանօթ ձեւը Հետագայ է, որ կազ-

1. Մի՛ գրե՛ք... ԱՅԼ ԳՐԵՑԻՔ « Մի՛ գրե՛ք յետագայ, այլ գրե՛ք հետագայ » էջ 4-6. և « Հետագայ և ոչ թէ յետագայ » էջ 47-51. և « Յետագայ ոչ ուղիղ է եւ ոչ արամաբանական » էջ 70-77. —

մուսած է զնետ գալ—էն = հետեւիլ = suivre. օր. Mekhithar et les auteurs suivants (qui le suivirent) Մխիթար և հետագայ հեղինակները. ուր՝ հետագայ = ետեւեկ եկող = որք զհետ եկին = հետեւեցան կը նշանակէ:

Հետը (= հետք = traces. օր suivre les traces եւն) ուրեմն միշտ հետեւելու, ետեւէն երթալու իմաստ ունի. ուսկից

|             |   |                 |          |
|-------------|---|-----------------|----------|
| Հետագայ     | = | suivant         | } Suivre |
| Հետագայք.   | = | suite           |          |
| Հետամուտ    | = | poursuivant     |          |
| Հետամուտի   | = | suivre          |          |
| Հետամուտիւն | = | poursuite       |          |
| Հետեւաբար   | = | par conséquent  |          |
| Հետեւական   | = | conséquent      |          |
| Հետեւակից   | = | consécutif      |          |
| Հետեւանալ   | = | suivre          |          |
| Հետեւանք    | = | conséquence     |          |
| Հետեւիլ     | = | suivre          |          |
| Հետեւող     | = | suivant         |          |
| Հետեւորդ    | = | consécutif      |          |
| Հետեւում    | = | suite           |          |
| Հետեւցնել   | = | faire suivre    |          |
| Հետզհետէ    | = | consécutivement |          |
| Հետընթաց    | = | poursuivant     |          |

(Sequi = Suivre)

Անդին կայ շարքը բուն հետք—ին որ նոյն հետ—ին արմատն է և հոմանիշ, ինչպէս հետախոյզ, հետագօտել, հետաքրքիր, հետի եւն:

Իսկ երբ ո՛չ թէ ետեւեկ կու գայ կամ ետեւեկ կ'երթայ = կը հետեւի, այլ ետ = ետեւ կ'երթայ, ետ կը կենայ, ետ կը մնայ, այն ատեն կը բարդենք ՅՅՏ մակբայով, և կ'ունենանք շարքը յետադարձ, յետակայ, յետադէմ, յետադիմել, յետակաց, յետամնաց. ասկից զատ՝ յետադիր, յետածին (յետոյ զրուած, ծնած եւն):

ԺԲ. — « Հրամանատար թէ հրամատար ». — Առաջին ձեւը սովորական գործածուածն է, այժմ՝ ինչպէս մեր ոսկեղէն դարուն. տես Գ. Թագ. Գ. 6., Սիր. Ես. Երեմ. Գան. եւն:

Իսկ հրամատար—ն՝ ըստ Հայկազեանի՝ նախորդին համառօտուած ձեւն է. « Գրի և կարճելով՝ Հրամատար »: Աճառեան, ընդհակառակն, կը համարի որ հրամատար—ն

ըլլայ հնագոյն ձեւը. « Հնագոյն ձեւն է հրամատար. Ս. Գր. Բուգ. Եղիշ. որ ժողովրդական ստուգարանութեամբ տեղի է տւած նորակերտ հրամանատար (իբր հրաման տանող) ձեւին. վերջինը արդի գրականի միակ ընդունած ձեւն է և նշանակում է « գորարանակի գլխաւորը »:

Նշանակելի է որ Աճառեան իր կարծիքին ի նպաստ ո՛չ մէկ փաստ ունի: Որով է գօրու կը մնայ Հայկազեանի կարծիքը:

ԺԳ. — « Պախուրց թէ պախուրց ». — Հայկազեան կը դնէ միայն պախուրց ձեւը Ս. Գրքին մէջ գործածուած օրինակով. Յովբ. Խ. 20, և Պատմ. Աղեքս. Ես. Յայսմ. բայց կը լռէ բոլորովին պախուրց ձեւի մասին: Առձեռն բարն. (1846 և 1865) Պախուրցի դիմաց՝ որպէս աշխարհարար կամ նոր ձեւ՝ ունի նաեւ պախուրցը:

Աճառեան կ'ըսէ. « Արդի գրականի մէջ գործածուած է պախուրց ձեւով, որ ըստ ՆՀԲ և ՉԲ գաւառական է »: Զախշախեան՝ ստոյգ է, կը ճանչնայ պախուրց ձեւը զայն «(ամկօրէն) դնելով. սակայն Նոր Հայկազեան բառարան չունի այդ ձեւը. թերեւս Աճառեան՝ փոխանակ Մըխիթար Արբաչօր Հայկազեանն յիշելու՝ ուր դրուած է պախուրց իբրեւ ուսմկօրէն՝ սխալմամբ ՆՀԲ կը դնէ:

Ստոյգ է դարձեալ որ հին բառարաններուն մէջ պախուրց ձեւը չի տեսնուիր. այսպէս Յակոբ Վրդ. Յիսուսեան՝ լատին—հայ բառարանին մէջ (Հոովմ, 1714) միայն պահուց—ը կը ճանչնայ. Փէշտըմալ—ձեան պատուելի՝ Զախշախեանէն տաս տարի վերջ անգամ (1846) դեռ պախուրց չունի, այլ միայն՝ պախուրց: Ընդհակառակն Մոսկուայի հայ—ուս բառարանը (1838) միայն պախուրց—ը կը ճանչնայ:

Ուրեմն, կը հետեւի որ, պահելով հանդերձ ընտիր ձեւը՝ պախուրցը, կրնանք գործածել աշխարհարարի մէջ նաեւ պախուրց գառառակակնք, որ, ինչպէս կ'ըսէ Աճառեան, արդէն ընդհանրացած է:

(Շարունակելի) Հ. Ե. Փ.

# ԱՐԵՒԵԼՔՆ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՄԷՁ

## ՎԵՆԵՏԻԿ՝ ՏԵՍԻԼՆԵՐՈՒ ԶԱՆԴԻՍԱՎԱՅՐ Ս. ՂԱԶԱՐ՝ ԶԱՅ ՍՐԲՈՒԹԵԱՆՑ ՏԱՃԱՐ

Սեպտեմբեր ութի անոյշ իրիկունն էր: Ամբոխի եռուզեռ, նորօրինակ խանդավառութիւն, անծանօթ բարբառ, հետաքրքիր դէմքեր ծովափին վրայ, ուր հինաւուրց Արիւծը՝ աչքերն Արեւելք սեւեռած՝ կարծես անցեալ փառքերու հեռաւոր ու մոռցուած տեսիլներ կ'որոնէր զեռ...: Նոր կը վառէին աստղերն երկնքին մէջ: Լիճը թրթրում և ցոլք և նուազ էր միանգամայն ժպիտներուն՝ երկնքի և երկրիս. այդ իրիկունն ան աւելի խանդոտ, աւելի ուռուցիկ էր սրտերուն պէս ամբոխներուն՝ որոնք դուրս կը թափէին հարիւրաւոր նաւերու, մակոյկներու և կրտսյներու ծոցէն, ու խառնուած ուրիշ ամբոխներու՝ կը դիմէին Դուքսերու տաճարը՝ արեւելքի ոսկիով, արեւելքի գծերով ու պերճանքով, արեւելքի բարեպաշտութեամբ շողջողուն:

Այդ օրը՝ հոն ամէն ինչ նրբացած կը թուէր ու հոգեզմայլ. լիբանան խունկեւրու ամէնէն ազնիւն էր որ կը ծխար. սրբալոյս կանթեղներն աւելի պայծառ կը տոչոյէին հանդէպ մեծաչեայ և անեղ կերպարանքին Քրիստոսի՝ որ կ'իշխէ հրաշափառ վեհութեամբ ոսկի գմբէթէն վար՝ բիւզանդական արուեստին սրբութեամբ: Ու անդին Տիրամայրը՝ մանուկ Քրիստոսը զրկին, ու անհատնում շարքը սուրբերուն և Աստուածաշունչի զրուագներուն որ կ'երթան օծելով ու նուիրագործելով ոսկեղէն կամարներն անհատնում:

Այդ օրը ոչ երգէնն իր փողերը թրթռա-

ցուց և ոչ ջութակներն իրենց լարերը գաւարեցին: Ամբոխ մը և լուսթիւն՝ նորակառոյց ոսկեղրուազ սուրբ սեղանի մը դիմաց, ուր իջած էր կարծես իր դարաւոր փառքէն, Արեւելքի օծութիւնն Արեւմուտք բերող ամենասուրբ Տիրամայրը — Nicopeia — ու բիւզանդական իր շնորհագեղ աչքերէն, ինչպէս մանուկ Յիսուսի արարչագործ ձեռքերէն՝ խաղաղութիւն մը կը կաթէր, որ կարծես հոգեկանօրէն զգալի էր այդ ժամուն, այդ նուիրական վայրին մէջ: Ինքնամոխուսի այդ աստուածային պահուն անա տեսիլքի մը հմայքով Արեւելքի Տիրամօր առջեւ ծառայած, հեռաւոր երկրի մը կարօտն և արցունքն աչքերնուն, հեռաւոր եղբայրներու սիրովը մորմոքուն, Արեւելքի հաւատքն ու բարեպաշտութիւնը կը խնկէին իրենց սրտէն ու շրթունքէն, ու շարականներու կուսական երգը կ'ամբառնար սրբաբոյր, ու կը ծաւալէր... Ահա, ամէնէն առաջ — ինչպէս կը վայելէ անոր որ «Մայր և դայեակ ամենայն իմաստից» է — յունական երգը Տիրամօր փառքին նուիրուած. որքան օծում իմաստի՝ այն բառերուն ու հնչուսներուն որ Գրիգորներու, Բարսեղներու, Աթանասներու, Ոսկեբերաններու հոգիէն ու շրթունքէն բխեցան, ու հիմա երկար դարեր վերջ նոյն հաւատքով ու նոյն սիրով կ'ալէկոծին անոնց զաւակներէն հեռաւոր Արեւմուտքի տաճարին մէջ՝ որ այնքան ալ մօտ է Արեւելքին իր արուեստով ու պատ-